

ՄԱՀԸ ԵՒ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆԸ

Քրիստոնէութիւնը կ'ուսուցանէ յարութիւնը, յաղթանակը մահուան վրայ, ամբողջ ստեղծուած աշխարհին համար. ուրեմն ան անհունօրէն գերիվեր է յունական վարդապետութեանն, որ մահուան և ապականութեան կը թողուր մարդկութեան մէկ մեծ բաժին մը: Բայց հոգիի ծննդաբանական խորհուրդը ըստ բաւականի չըզբրուեցան լոյսի մէջ: Հոգիին մէջ յաւիտենական տարրին գիտակցիւք, ոչ միայն զայն որոշել է ապագային մէջ, այլ նաև անցեալին մէջ: Արդարև, ինչ որ ժամանակին մէջ միայն կը յառնէ, չի կրնար ժառանգել յաւիտենականութիւնը: Եւ քանի որ մարդկային հոգին կը կրէ իր մէջ աստուածային պատկերը, քանի որ կը համապատասխանէ ան Աստուծոյ գաղափարին, պարտաւոր է ծնիլ յաւիտենականութեան մէջ և ոչ թէ ժամանակին մէջ, հոգեկան և ոչ թէ բնական աշխարհին մէջ: Բայց քրիստոնէական գիտակցութիւնը, պղատոնականութեան հակառակ, կը յղանայ այս խորհուրդը զօրութեանական (dynamique) կերպով մը: Անձին և աստուածային գաղափարին իրագործումին ի նպաստ, կոխ մը բուն կերպով տեղի կ'ունենայ յաւիտենութեան մէջ: Եւ մեր երկրային կեանքը ուրիշ բան չէ, բայց եթէ գործունէութեան (processus) պահ մը, միշտ տեղի ունեցող ոգեկան աշխարհին մէջ: Բաւ է որ այսպէս ընդունինք, ընդունած պիտի ըլլանք այդու ոգեղէն աշխարհին մէջ նախագոյութիւնը (préexistence). Նախագոյութիւն մը որ ոչ մէկ կերպով վերամարմնացում մը չէ երկրային իրականութեան ծոցին մէջ: Այն իրողութիւնը թէ մարդը կը պատկանի յաւիտենական ոգեղէն աշխարհին, ատիկա չի նշանակեր անհրաժեշտօրէն իր հոգիին բնական անմահութիւնը: Մեր այս կողմի աշխարհը մրցարան մըն է, ուր կը մղուի կոխ մը ի նպաստ անմահութեան և յաւիտենականութեան: Եւ այս կոխի մէջ, ոգին պարտի տէր գառնալ մարմնին և հոգիի բնական տարրերուն. որպէսզի զանոնք յարուցանէ յաւիտենական կեանքին մէջ: Քրիստոնէութիւնը կ'ուսուցանէ մանաւանդ յարութիւնը որ կը պահանջէ մահկանացու և ոգեկան սեփեռում միջև հակամարտութիւնը քան բնական անմահութիւնը որ ոչ մէկ կոխ կ'ենթադրէ: Յարութիւնը կրօնական յաղթանակ մը կը յայտնէ մահուան վրայ: Հակադրարար վերացական հոգեպաշտութեան, ան կը մերժէ լքել ինչ որ ապականութեան մէջ է: Այս յաղթութիւնը գոյութիւն չունի անմահութեան մասին խոսող ուրիշ ոչ մէկ վարդապետութեան մէջ, ոչ Պլատոնի և ոչ աստուածօրութեան (théosophie) մէջ:

Մարդկային անձին յաւիտենական կեանքը կարելի է, և գոյութիւն ունի ոչ թէ իր հոգիին բնական կազմին համար, այլ որովհետև Քրիստոս յարութիւն առած է և յաղթած է աշխարհի մահաբեր սեփեռուն, որովհետև Յարութեան տիեզերական հրաշքին մէջ իմաստը յաղթահարած է անիմաստութիւնը: Բնական անմահութեան վարդապետութիւնը կը գտնէ մարդկային հոգիի վախճանը տիեզերքի վախճանէն և ինչ որ կայ անոր մէջ. ասիկա բնագանցական անհատապաշտութիւն մըն է: Յարութեան վարդապետութիւնը ընդհակառակը զանոնք կը վերամիացնէ: Իմ մարմնիս յարութիւնը միևնոյն ժամանակ յարութիւնն է աշխարհի մարմնին: Մարմնիդէնով կը հասկնամ ոչ միայն իմ մարմնիս և աշխարհի մարմնին նիւթական գոյութիւնը, այլ ոգեկան մարմնեղէնը (chair spirituelle): Սակայն ամբողջական անձը կապուած է նաև մարմնեղէնի յաւերժական ձևի մը և ոչ միմիայն հոգիին: Եթէ Քրիստոսի գալուստը և Յարութիւնը կատարուած չըլլային, մահը յաղթանակած կ'ըլլար թէ՛ աշխարհի մէջ և թէ՛ մարդուն մէջ: Ահա թէ ինչո՞ւ անմահութեան վարդապետութիւնը խորապէս յարակարծական (paradoxal) է: Մարդը միանգամայն մահկանացու է և անմահ, հոգեկան և բնական, ան կը պատկանի թէ՛ մահաբեր ժամանակին և թէ՛ յաւիտենութեան: Մահը, ահաւոր ողբերգութիւն, պարտուած է ինքնիրմով իսկ՝ Յարութեամբ:

Երկու ուս կրօնական խորհողներ, Ռոզանօֆ և Ֆէտտորօֆ, կեանքին և մահուան վրայ յայտնեցին յատկանշական մտածումներ, մտածումներ սակայն որոնք արմատապէս հակադրուած են իրարու: Առաջինը կը գասաւորէ բոլոր կրօնքները երկու կարգերու մէջ, ըստ այնմ որ անոնք

իրը հիմ կ'ընդունին ճնունդը կամ մահը՝ կեանքի է՛ն խորունկ և է՛ն լուրջ իրողութիւնները: Ռոզանոֆի համար, հրէական նութիւնը և գրեթէ ամբողջ հեթանոսութիւնը, ճնունդը կ'ընդունին իրր հիմ իրենց, մինչդեռ քրիստոնէութիւնը կրօնքն է մահուան: Ծնունդի կրօնները կրօններն են կեանքի, որ յառաջ կուգայ ճնունդով, այսինքն՝ սեռով: Սրդ քրիստոնէութիւնը բարեբանած է և սերնդագործութիւնը և սեռը, և ձեռով մը աշխարհը դրած է մահուան հմայքին տակը: Ռոզանոֆ կը կուտի մահուան դէմ, բայց ան կը յաղթէ անոր ճնունդին ընդմէջէն միայն, ուր կեանքը միշտ յաղթական է: Սակայն և այնպէս այս յաղթանակը կը վերաբերի միայն այն էակներուն, որոնք պիտի ծնին, և չի կիրարկուիր անոնց, որոնք մեռած են: Հետեաբար Ռոզանոֆի տարած յաղթանակը կարելի է միայն, երբ մեր մէջ իշխէ կատարեալ անզգայութիւն մը: Ռոզանոֆի համար չկայ անձը, այլ տեսակը, որ վաւերական և սկզբնական իրականութիւնն է, որով կը տեւէ կեանքը: Ծնունդին մէջ տեսակը կը յաղթանակէ անձին վրայ, առաջինը կը ճանչնայ անսահման կեանք մը, մինչդեռ վերջինը կ'անհետանայ: Բայց մահուան եղերական հարցը ճշգրտորէն անձին հարցն է, և ան կ'ապրուի իր ամբողջ սրութեան սաստկութեան մէջ երբ անձը, իրր վաւերական էակ մը, ինքզինքին զիտակցութիւնը ունեցած է: Գալիք սերունդներու ծաղկուն կեանքը չի ջնջեր մահուան անհանդուրժելի եղերականութիւնը, եթէ նոյնիսկ ըլլայ ատիկա մէկ հատիկ ապրող էակի մը մահը: Ռոզանոֆ չի ճանչնար յաւիտենական կեանքը, ան միայն կը ճանչնայ անսահման կեանքը սերնդագործութեամբ: Հոս ինքնատիպ սեռային համատեղածութիւն մը կայ: Ան կը մոռնայ որ Քրիստոսի գալուստը չէ որ հաստատեց մահը աշխարհին մէջ և քրիստոնէութեան վերջին խօսքը չէ Գողգոթան, այլ Յարութիւնը և յաւիտենական կեանքը: Ան խոյս կուտայ մահուան սարսափէն սեռայնութեան և անոր կենսական ուժգնութեան մէջ: Բայց սեռը, անկումէ առաջ եկած, ճշգրտորէն ըլլալով մահուան աղբիւրը աշխարհին մէջ, իրեն չէ տրուած յաղթել մահուան:

Ամբողջութեամբ տարբեր կերպով մըն է սր մենք կը տեսնենք Ֆէօտորոֆը, հարցը դնելու և լուծելու մէջ: Ոչ ոք զգացած է այնքան տառապանք, որքան ինք մահուան առջև: Մինչդեռ Ռոզանոֆ կը մտածէ ծընուելու կանչուած տղաքներու մասին, ապագայի կեանքին մէջ, և հոն կը գտնէ ուրախութեան աղբիւր մը, Ֆէօտորոֆ կը մտածէ անհետացած նախահայրերու, անցած մահերուն մասին, և հոն կը տեսնէ տխրութեան աղբիւր մը: Մահը իրեն համար չարիքի ծայրագոյն ատիճանն (paroxysme) է, և անընդունելի կը գտնէ որ մարդիկ կրաւորապէս հաշտուին անոր հետ: Վերջնական յաղթանակը մահուան վրայ կը կայանայ իրեն համար ոչ թէ նոր կեանքի մը ճնունդին մէջ, այլ կեանքի մը վերահաստատումին մէջ, նախահայրերու կեանքին մէջ: Եւ յարութեան այս կամքը Ֆէօտորոֆի մօտ, իր բարոյական զիտակցութեան սքանչելի բարձրացումին մասին կը վկայէ: Մարդը պարտաւոր է ըլլալ ա՛ն, որ կուտայ կեանքը, որ գայն կը հաստատէ յաւիտենականութեան համար: Բարձրագոյն ճշմարտութիւն մը կայ այստեղ, ինչ որ այլ ըլլայ կերպը որով կը դիմաւորուի յարութիւնը այս «ժրագրին» (projetին) մէջ: Բայց Ֆէօտորոֆի կեցուածքը, ունենալով հանդերձ ճշմարտութիւն մը, կը պարունակէ նաև լուրջ սխալ մը: Բօլորովին քրիստոնեայ հաւատացող մը ըլլալով հանդերձ, չընդունիր մահուան փրկիչ իմաստը: Մահը իրեն համար չէ կեանքի այն ներքին պահը, որով ամէն ինչ որ մեղք է երկրի վրայ, պարտաւոր է անհրաժեշտորէն անցնել: Եթէ Ռոզանոֆ չի տեսներ քրիստոնէութեան մէջ Յարութիւնը, Ֆէօտորոֆ չի տեսներ Սաչը: Երկուքն ալ կ'ուզէին կոտորի մահուան դէմ յանուն կեանքին, մին՝ սերնդագործութեան ճամբով, միւսը՝ Յարութեան: Բայց եթէ Ֆէօտորոֆի յղացքը աւելի մօտ է ճշմարտութեան, այսուհանդերձ չափազանց միակողմանի է: Չենք կրնար յաղթահարել մահը, իրմէ պակասցնելով ոեւէ իմաստ, այսինքն՝ ինչ որ կը հաստատէ ճշգրտորէն իր բնագանցական խորութիւնը: Հայտէկըր իրաւունք ունի հաստատելու մահուան կարելիութիւնը հոգիին վրայ: Բայց տեսանելի աղբիւր մըն է ատիկա սովորական (banal) աշխարհին:

Մահը յաւիտենական երեւոյթ մըն է նաև մեղաւոր աշխարհին մէջ, ուր յաւիտենութիւնը ազէտ մը պիտի ըլլար: Մարդս կըրնայ վախճանալ մահէն որ իրեն կուգայ վարակիչ հիւանդութեամբ մը կամ պատահարով մը և կրնայ չվախճանալ անկէ պատերազմի մէջ կամ իրրի իր գաղափարին և իր հաւատքին մարտիրոս. այս յարակարծական (paradoxal) իրողութիւնը կը վկայէ այն բանի մասին թէ յաւիտենութիւնը նուազ ահաւոր կը դառնայ այն չարիքով որ մարդը կը լքէ առօրեայութիւնը բարձրանալու համար գէպի գազաթ մը:

Մենք սարսափ մը կը զգանք ոչ միայն անձի կորուստի գաղափարէն, այլ նաև աշխարհի անհետացումի գաղափարէն: Անձի և տիեզերքի վերաբերեալ Յայտնութիւն մը գոյութիւն ունի: Յայտնութեանկան ողբի վիճակը ան է, որուն մէջ մահուան գաղափարը կը հասնի ծայրագոյն սրութեան սաստկութեան մը, բոլորովին ըլլալով հանդերձ ճամբայ մը, որ նոր կեանքի մը կը տանի: Յայտնութիւնը (Apocalypse) աշխարհի մահուան մէկ յայտնութիւնն (révélation) է, թէ և իր մէջ չէ վերջին խօսքը: Մարդը, ժողովուրդները, և մշակոյթը չեն միայն որոնք սահմանուած են անոր, այլ ամբողջ մարդկութիւնը, ամբողջ համագոյքը: Եւ հետաքրքրական է հաստատել թէ այն երկիւղը զոր կը յարուցանէ մեր այդ գաղափարը, աւելի մեծ է քան մեր անձի մահուան երկիւղը: Ճշմարիտն ըսելու համար, անձին և աշխարհին վախճանները մտերմօրէն կապուած են, աննք իրարու կ'անցնին հազար ցանցերով: Այն շրջաններուն, ուր յայտնութեանկան ողբի վիճակը գոյութիւն չունէր, մահուան մտալիկութիւնը պակաս էր մարդուն համար, սերընդական իր անմահութեան զգացումովը, ուր իր կեանքին և իր գործերուն արդիւնքները կը սահմանուին ապրելու և յաւերժանալու: Բայց Յայտնութիւնը կը նշանակէ վախճանը այդ ակնկալութեանց, ուր դըրուած են անմիջական կերպով, իւրաքանչիւր արարած և ամբողջ ստեղծագործութիւնը յաւիտենութեան գատաստանին առջև: Նոյնիսկ յոյսը՝ անմահութեան հասնելու, և յաւերժացնելու մեր գործերը մեր տղոց ընդմէջէն, մերժուած է մեզի, բոլոր յոյսերն ալ ունենալով աշխարհի մէջ վախ-

ճան մը: Յայտնութիւնը յարակարծիք մըն է ժամանակի և յաւիտենութեան, որ կը զխմանայ բանայնապաշտութեան: Մեր աշխարհի վախճանը, մեր ժամանակին մէջ կը հասնի արդէն, թէպէտև ան ցոյց տայ նաև այս ժամանակի դազարումը և գանուի հետեւաբար անոր սահմաններէն անդին: Ասիկա հակօրինութիւն (antinomie) մըն է, Քանգի հակօրինութիւններուն նման: Երբ վախճանը հասնի, ժամանակը գոյութիւն պիտի չունեննայ: Ահա թէ ինչու մենք միայն կրնանք մտածել աշխարհի վախճանը յարակարծական կերպով մը, այսինքն միանգամայն ժամանակին և յաւիտենութեան մէջ: Մարդն իրրև անհատ առնուած վախճանին պէս ճիշդ, եղելութիւն մըն է աշխարհին վերջը, միանգամայն ներքին և անդրանցական: Եւ մեր անձկութիւնն ու կարօտը սուղապէս յառաջ կուգան սողնականին և անդենականին, այսինքն ժամանակին և յաւիտենութեան հաշտեցումէն, որ մեզի անմատչելի կը մնայ: Այսպէս, մեզի թէ ամբողջ տիեզերքին համար կը հնչէ ժամը վերահաս աղէտին, անդունդի ընդմէջէն շոտումսին, ժամանակէն դուրս անիմանալի խուսափանքին, որոնք կը կատարուին տակաւին ժամանակին մէջ: Եթէ մեր մեղաւոր ժամանակին մէջ, մեր մեղաւոր աշխարհը անվախճան եղած ըլլար, բոլորովին զգայախարութիւն մը եղած կ'ըլլար այնքան չարչարագին որքան անհատ էակի մը կեանքին երկարածուցումը անսահմանօրէն: Ուրիշ տեսակէտով, անիմաստութեան յողթանակը եղած կ'ըլլար: Այսպէս վախճանի գալուստին նախագագացումը յառաջ չի բերեր միայն անձկութիւն մը և կարօտ մը, այլ գուգահեռականօրէն նաև յոյս մը, իմաստի յողթանակին և յայտնութեան մէջ: Որովհետև վերջին Դատաստանը, որ պիտի հնչուի թէ՛ անձին և թէ՛ աշխարհին համար, (բաւ է որ հասկնայ մարդ անոր ներքին նշանակութիւնը), ուրիշ բան չէ, եթէ ոչ իմաստին ստացումը, որ ցոյց կուտայ արժեքներուն և յատկութիւններուն իրենց օրինաւոր տեղը:

(Շարունակել)

ՊԷՐՏՐԱԼԵՅ

Թարգ. Կ. ՍՐԿ. ՄԿՐՏԻՉԵԱՆ